

ՄԱՏԵՆԱՆԻՇԵՐ

1990ական թուականները Կոստան Զարեանի վերյայտնութեան տարիները հանդիսացան: Իր մահէն ետք Հայաստանի մէջ իր շուրջը քաշուած լուրբեան պատը 1989էն ետք սկսաւ քանդուիլ, իսկ դարավերջին հինգ հատորներ ընթերցողի սեղանին դրին իր անտիպ կամ կէս անտիպ (մամուլի մէջ ցրուած) էջերուն մէկ կարեւոր մասը, ինչպէս եւ իր կեանքին ու գործին նուիրուած առաջին մեկնագրութիւնները:

Ժամանակագրական կարգով, սակայն պատահաբար, առաջին հերթին պէտք է յիշել նոյն տարին (1998) լոյս տեսած երկու մեկնագրական աշխատանքներ՝ Արծրուն Աւագեանի *Կոստան Զարեան. կեանքը եւ գործը* եւ Վարդան Մատթէոսեանի *Կոստան Զարեանի շուրջ*¹: Աւագեանի հատորը, որ ըստ մեր ունեցած տեղեկութիւններուն տոժթորական ատենախօսութեան մը նիւթն է, կառուցուած է “դասական” ձեւով. շուրջ 50 էջ հաշուող կենսագրական ամփոփում մը, որ Հայաստանի մէջ ցարդ լոյս տեսած Զարեանի ամենէն ընդարձակ կենսապատումն է, եւ ապա գլուխ առ գլուխ իր արձակ թէ քանաստեղծական գործերուն առաւել կամ նուազ ծաւալով կատարուած նկարագրական-վերլուծական աշխատանք մը, որ ընդհանուր առմամբ ցնցիչ նորութիւններ չի հրամցներ այս մարզին մէջ: Որպէս իր տեսակին մէջ առաջին փորձ, ի մի կը բերէ Զարեանի գործերուն մասին բաւական մեծ թիւով ծանօթութիւններ, ի մասնաւորի անոնց մասին, որոնք Հայաստանի մէջ հրատարակուած չեն:

Յիշեալ երկու գիրքերուն յաջորդեցին՝ Ետեւ-Ետեւի, Եւրփի Խաչատրեանի աշխատասիրութեամբ լոյս տեսած Զարեանի երեք հատորները. *Սպանիա* (Երեւան, 1999), *Նաւատոմար* (Երեւան, 1999) եւ *Դէպի*

¹ Արծրուն Աւագեան, *Կոստան Զարեան. կեանքը եւ գործը*, Երեւանի Պետ. Համալսարանի հրատ., Երեւան, 1998, 294 էջ: Վարդան Մատթէոսեան, *Կոստան Զարեանի շուրջ (Ուսումնասիրութիւններ)*, հրատ. Գեորգ Մելիտի-նեցի Գրական Մրցանակի, Անթիլիաս, 1998:

Արարատ (Երեւան, 2001)¹: Առաջինը կը ներկայացնէ *Հայրենիք* ամսագրին մէջ 1935-1938ին լոյս տեսած «Երկիրներ եւ աստուածներ» շարքին առաջին մասը, որ ցարդ մնացած էր ամսագրի էջերուն մէջ եւ որ Զարեանի կողմէ իր կարեւոր երկերէն մէկը համարուած է: Հաստորը, ինչպէս հեղինակէն սպասելի է, պարզ նկարագրական ուղեգրութիւն մը չէ, այլ Սպանիոյ առիթով աշխարհի — ու նաեւ՝ Հայաստանի թէ հայութեան — ամենատարբեր երեւոյթներուն մասին խորհրդածութիւններու հետաքրքրական շարք մը, ուր տարաշխարհիկ նիւթ մը, ինչպիսին Սպանիան է հայ ընթերցողին համար, կը դառնայ գրեթէ ընտանի: Կարեւոր հատոր մըն է, որ լայն վերլուծումի կը կարօտի: Ապագային, անհրաժեշտ է հրատարակել «Միացեալ Նահանգներ»ը՝ «Երկիրներ եւ աստուածներ»ու երկրորդ մասը, որ անյայտ պատճառներով անաւարտ մնացած է:

Նաւատոմար դիպուկ վերնագրին տակ, երկրորդ հատորը կը համախմբէ Զարեանի մամուլին մէջ լոյս տեսած գեղարուեստական գրութիւններու, խոհագրութիւններու եւ քննադատական գրութիւններու կարեւորագոյն մասը: 1910-1960ական թուականներուն, ինչպէս եւ յետմահու հրատարակուած գրութիւններ ի մի բերող այս ժողովածուն կարեւոր է Զարեան մտաւորականի դիմագիծը ամբողջացնելու համար: Բնագրագիտական ու ծանօթագրական որոշ թերացումներ կան, որոնք սակայն հատորին ու հրատարակութեան արժէքը բնաւ չեն նսեմացներ:

Դէպի Արարատ ընթերցողին կը հրամցնէ երկար ժամանակէ ի վեր հրատարակութեան յարմար պահուն սպասող անտիպ մը՝ Զարեանի 1952-54 թուականներու արուեստի մասին դասախօսութիւններուն բնագիրները, որոնք ձեւով մը հեղինակին այս նիւթին շուրջ ունեցած լայն հետաքրքրութիւններուն ու իմացական պաշարին գագաթնակէտը կը հանդիսանան: Նիւթին առնչակից այլ անտիպ բնագիրներ հրատարակուած են որպէս լրացում: Երկրորդ մասը, որ առաջինին հետ ուղղակի կապ չունի, իւրայատուկ շարունակութիւնն է *Նաւատոմար*ին, քանի որ կը խմբէ մամուլի մէջ ցրուած յօդուածներ, որոնք այդ հատորէն դուրս մնացած էին (նաեւ՝ Շիրվանգադէի մասին անտիպ մը), ինչպէս եւ գրագէտին հետ կատարուած կարգ մը հարցազրոյցներ, որոնք յատկապէս կենսագրական իմաստով շահեկան են: Հակառակ

¹ Կոստան Զարեան, *Նաւատոմար*, «Սարգիս Խաչենց» հրատ., Երեւան, 1999, 667 էջ: *Սպանիա*, «Նայիրի» հրատ., Երեւան, 1999, 380 էջ: *Դէպի Արարատ*, «Սարգիս Խաչենց» հրատ., Երեւան, 2001, 417 էջ:

Մասնանկիչեր

տրուած պատմաառաջնութեան, գիրքին վերնագիրը — որ առնուած է 1920ին *Ռուսանի* մէջ լոյս տեսած ու անաւարտ մնացած ուղեգրութենէ մը — իր պարագայականութեամբ խնդրական կը մնայ:

Թէեւ Զարեանի գրիչէն մեծ թիւով նիւթեր տակաւին անտիպ են կամ մամուլի մէջ ցրուած, սակայն այս պատկատելի քանակը արդէն թոյլ կու տայ աւելի տարողունակ պատկեր մը գծել եւ հեղինակի հաշեացնենքուն մասին աւելի յստակ գաղափար մը կազմել:

Ի լրացումն այս ցանկագրումին, պէտք է յիշել Զարեանի «Կղզին եւ մի մարդ» վիպակի ֆրանսերէն թարգմանութիւնը, զոր կը պարտինք «Նաւը լերան վրայ»ի հմուտ թարգմանիչ Փիեռ Տէր-Սարգիսեանին¹: Այս փոքր գործը, որ ցարդ հայերէն առանձին հատորի չէ արժանացած (ամբողջութեամբ վերահրատարակուած է 1992ին Երեւանի *Նորք* ամսագրին մէջ), արդէն թարգմանուած է անգլերէնի եւ յունարէնի: Դիպաշարը իտալական Իսկիա կղզիին մէջ տեղի կ'ունենայ եւ, ինչպէս սոհասարակ Զարեանի պարագային, ինքնա կենսագրական բազում տարբեր ունի, խորհրդածութիւններու շահեկան բաժնի մը կողմին: Թարգմանութիւնը բարձր մակարդակով կատարուած է:

*

Շուրջ քսան տարի առաջ, Մինաս Թէօլեօլեանը անցողակի կերպով գուգահեռ մը քաշած էր Կ. Զարեանի եւ ամերիկահայ գրականութեան թերեւս ամենէն կարեւոր անունին՝ Յակոբ Կարապետեանի միջեւ (1925-1994): Իր կեանքի վերջին 25 տարիներուն, Կարապետեան ինքնա հատորներով ամփոփեց պատմութեան, վէպերու եւ խոհագրութիւններու իր վաստակին գլխաւոր մասը, որոնցմէ գլխաւորներէն մէկն է *Ազամի դիրքը* վէպը (1983): Ան, միաժամանակ, Միացեալ Նահանգներու հայ գրագէտներուն մէջ թերեւս ամենէն աւելի “ամերիկացած”ն էր, իր թեմաներու բազմազանութեամբ թէ հայկականէն անդին սեւեռած ուշադրութեամբ:

Հակախորհրդային դիրքերու վրայ գտնուող շատ մը այլ դէմքերու կարգին, Կարապետեան անունը Հայաստանի մէջ արգիլուած էր ու միայն սկսած է ծանօթ դառնալ 1989էն ետք: 1995ին Երեւանի մէջ նոյնիսկ լոյս տեսած է իր երկերու երկհատորակին առաջին հատորը

¹ Constant Zarian, *L'île et un homme*, traduit par Pierre Ter-Sarkissian, Editions Parenthèses, Rocquemaure, 1997, 155 p.

(երկրորդը, որքան գիտեմք, հրատարակուած չէ): Մահուան նոյն տարին՝ Թաթուլ Սոնենց-Փափագեանի թարգմանութեամբ, իր պատմը-լածմանը մէկ հատրնտիրը լոյր ընծայուած է անգլերէնով¹, իսկ վերջերս Արա Ղազարեան համապարփակ մատենագիտութիւն մը կազմած է²:

Կարապետի գործը մինչեւ հիմա գրախօսականներէ ու ընթացիկ յօդ-լածներէ անդին ուսումնասիրական որեւէ փորձի ենթարկուած չէր: Անահիտ Արամունի Քեշիշեանի գիրքը՝ *Յակոր Կարապետից. աշխարհ-հրահայրուծը եւ արուեստը*³, առաջնեկն է այս ուղղութեամբ:

Հատորը թեկնածուական ատենախօսութեան մը արգասիքն է: Ներածականը կը ներկայացնէ գրագէտին մէկ ընդարձակ կենսագրականը: Անոր կը հետեւին չորս ընդարձակ գլուխներ՝ որոնք ունին իբրեւ նիւթ՝ գրագետը եւ մարդը, գրագետը եւ հայը, գրագէտին տեսական ըմբռումները, գրագէտին արուեստը: Այս բաժանումներով, հատորը կ'անդրադառնայ Կարապետի գրական ու խոհագրական ամբողջական վաստակին՝ խորագրին մէջ նշուած «աշխարհընկալում» յղացքին լոյսին տակ: Արդիւնքը աւելի նկարագրական քան վերլուծական գործ մըն է, օժտուած՝ բազմաթիւ մէջբերումներով ու վերաշարադրանքներով: Եթէ կարելի է այսպէս ըսել, գրականագետը “իրապաշտ” տեսանկիւնէ մը դիտած է գրողին վաստակը եւ ըստ այնմ ներկայացուցած գայն: Դժբախտաբար, այս երկին կը պակսի գուտ վերլուծական մօտեցում մը, որ Կարապետի այս կամ այն յատկանիշը պեղելու ժամանակ հայ թէ օտար գրականութեան գործի մը անցողակի յիշատակումէն անդին՝ գուգահեռներու որոնումին մէջ նետուի: Այս բաղդատականը անհրաժեշտ կը թուի մանաւանդ գրողի մը պարագային, որուն կապը ամերիկեան գրականութեան հետ կարելոր է բացայայտել: Մօտ կէս դար ԱՄՆի մէջ ապրած, այս երկրին գրականութեան մօտէն հաղորդ ու նոյնիսկ անգլերէն գրած Կարապետի պարագային՝ ապագայ գրականագիտութեան պարտականութիւններէն մէկը պիտի ըլլայ հաւանաբար՝ այդ համաժիրը նկատի ունենալ եւ անոր ներգործութիւնը ուսումնասիրել:

¹ Hákob Karapents, *Return and Tiger and Other Stories*, Watertown, 1994.

² Արա Ղազարեան, *Կարապետից. մատենագիտութիւն մը*, Պոսթըն, 1999:

³ Անահիտ Արամունի Քեշիշեան, *Յակոր Կարապետից. աշխարհընկալումը եւ արուեստը*, «Գիտութիւն» հրատ., Երեւան, 2000, 246 էջ:

*

Նախկին Խորհրդային Միութեան այսպէս կոչուած հրապարակայնութեան կարճատեւ շրջանը սկսաւ իրապէս բանալ ի շարս այլոց՝ ստալինեան տարիներու մոռացու պատկերը, շատ աւելի քան ինչ որ կարելի եղած էր Խրուշչեւի ժամանակ: Այդ տարիներուն է ահա, ի մասնաւորի 1988էն ետք, որ Եղիշէ Զարեանցի թղթածրարը սկսաւ սմբողջանալ “փակագիծեր” ու բացումով, աշխատանք մը որ մինչեւ այսօր կը շարունակուի:

Այս բնագաւառին մէջ յատկապէս նշելի է խորհրդային ժամանակին արդէն որոշակի աշխատանք կատարած Դաւիթ Գասպարեանի վաստակը: Դ. Գասպարեան 1990ին եւ 1994ին լոյս ընծայեց երկու ստուար հատորներ՝ *Ողբերգական Զարեանց* եւ *Փակ գոնեքի գաղտնիքը. Զարեանցը, Բակունցը եւ միւսները*¹, ուր գրապատմական մեծ ատաղձ մը շրջանառութեան մէջ դրուած է, ի մասնաւորի 1930-1937 տարիներուն հետ, բայց նաեւ՝ նախընթաց շրջանին հետ կապուած: Հոս առաջին անգամ ընթերցողին ներկայացուեցան նախկին ԿԳԲի դիւաններուն մէջ մնացած ու անձեռնմխելի համարուած նիւթերը: 1997ի *Եղիշէ Զարեանց. Հայոց բանաստեղծութեան մայրաքաղաքը* ծաւալուն հատորը նախորդ գիրքերէն, ինչպէս եւ այլ աղբիւրներէ քաղուած չափեցագիտական յօդուածներու ժողովածու մըն է²:

Այս արդիւնքը, սակայն, խոտոր կը համեմատի Դ. Գասպարեանի աշխատասիրութեամբ լոյս տեսած *Նորայայտ էջեր* չարեանցեան հաւաքածոյին հետ (Երեւան, 1996), ուր սովորական էր Անահիտ Զարեանցի կազմած *Անտիպ եւ չհաւաքուած երկեր*էն մասամբ դուրս մնացած հրապարակումներ, ինչպէս եւ նոր յայտնաբերուած էջեր: Դժբախտաբար, *Նորայայտ էջեր*ու բնագրագիտական թերիները գայն երբեմն ոչ-վստահելի աղբիւր մը կը դարձնեն: Սէյրան Գրիգորեանի *Պսակագերծում* հատորիկը (Երեւան, 1997), հակառակ իր աւելորդ կերպով բանավիճակին բնոյթին, միշտ ձեռով մատնանշած էր այս իրողութիւնը, ինչ որ չկրցաւ հերքել Դ. Գասպարեանը իր *Ապտակ* խորագրեալ պարսաւագիրով (Երեւան, 1998):

¹ Դաւիթ Գասպարեան, *Ողբերգական Զարեանցը*, «Նախիր» հրատ., Երեւան, 1990, 383 էջ: *Փակ գոնեքի գաղտնիքը. Զարեանցը, Բակունցը եւ միւսները*, «Ապոլոն», Երեւան, 1994:

² Դաւիթ Գասպարեան, *Եղիշէ Զարեանց. Հայոց բանաստեղծութեան մայրաքաղաքը*, «Անի-Առեւտում» հրատ., Երեւան, 1997:

Չարենցի 100ամեայ յոբելեանը առիթ մըն էր, որ աւելի եւս աշխուժանար այս կալուածը: Հենրիկ Բախչիներանի կազմած *Չարենցապատում ըստ վաւերագրերի* փաստագրական հատորը¹ ընթերցողին կը մատուցէ տարբեր տարիներու նոր վաւերաթուղթեր, անտիպ լուսանկարներ, յուշագրութիւններ եւ այլ նիւթեր: Արժէքաւոր ներդրում մըն է, որուն պէտք է կցել Գալիթ Գասպարեանի կազմած *Չարենցի Հեռ. Յուշեր* հատորը², որ 1961ի եւ 1986ի Եղիշէ Յովհաննիսեանի նոյնատիպ գոյգ գիրքերէն ետ՝ մամուլին մէջ տպագրուած ու նաեւ բոլորովին անտիպ յուշագրութիւններ կը ներմուծէ:

Սակայն Այմաստ Զաւարեանին կը պարտինք Չարենցին նուիրուած ամենէն հսկայածաւալ աշխատասիրութիւնը՝ *Եղիշէ Չարենց. կեանքը, գործը, ժամանակը*³, որ ցարդ գրեթէ 1000 էջնոց իր առաջին մասով կը հասնի մինչեւ 1922 թուականը եւ, կ'ենթադրեմք, առնուազն նոյնքան էջերով պիտի ամբողջանայ ապագային: Հայ գրականագիտութեան պատմութեան մէջ մէկ գրագէտի նուիրուած նման երկարաշունչ աշխատանք աննախընթաց է, մանաւանդ՝ գիրքին պարփակած կենսագրական տուեալներու հարստութիւնը երբ նկատի առնենք:

Ա. Զաւարեան բնաւ անծանօթ մը չէր չարենցագիտութեան, քանի որ ան գլխաւոր ուժերէն մէկն էր եղեարաբան Բանաստեղծին ակադեմական վեցհատորեակին հրատարակութեան ու ծանօթագրութեան ետին: Հիմա, երբ ազատ ու անկաշկանդ կարելի է անցեալի բոլոր էջերը բանալ, Զաւարեան իր կոթողական հատորին մէջ ներմուծած է հսկայ քանակութեամբ տեղեկութիւններ, որոնց հրապարակումը կարելի էր միայն երագել խորհրդային իշխանութեան ժամանակ:

Եւ սակայն, տեղեկատուական այս հարստութիւնը, գրեթէ անծանօթ՝ ընթերցողներու ջախջախիչ մեծամասնութեան համար, նաեւ գրեթէ անընթեռնելի դարձուցած է հատորը՝ փաստերու հեղեղին տակ շքնչահեղձ ընելով շարադրանքին հաւասակշռութիւնը: Միւս կողմէ, հեղինակին ոճը յանախ գիտականէն կը հեռանայ եւ, փոխանակ առարկայական բնագրի մը, ընթերցողին ոչ միայն կը հրամցնէ խորհրդահայ հրատարակութիւններու ծանօթ գագսմունքային բառակոյտը,

¹ *Չարենցապատում ըստ վաւերագրերի*, Գրականութեան եւ Արուեստի Թանգարան, Երեւան, 1997, 177 էջ:

² *Չարենցի Հեռ. Յուշեր*, «Նայիրի» հրատ., Երեւան, 1998, 423 էջ:

³ Այմաստ Զաւարեան, *Եղիշէ Չարենց. կեանքը, գործը, ժամանակը*, գիրք 1, Երեւան, «Գիտութիւն» հրատ., 1997, 967 էջ:

Մատենանիշեր

այլ եւ չի վարանիր, երբ հարկը տեսնէ, հաշուեյարդարի դիմել այս կամ այն անձին թէ երեսույթին դէմ:

Օրինակ մը միայն. 1983ի *Անտիպ եւ չհաւաքուած երկերուն* մէջ, Ա. Չարենցը *Քաղիէն*ն արտասուած էր 1920ի Մայիսեան ապստամբութենէն ամիսներ ետք Ե. Չարենցի գրած մէկ նամակը բժիշկի մը, որուն ինքնութիւնը բացայայտուած չէր հրապարակումին մէջ: Բանաստեղծին դուստրը կը գրէր հոն, թէ “մեզ չյաջողուեց պարզել՝ թէ ով է այս նամակի հասցեատէրը, որին Չարենցը դիմում է «Միրելի բժիշկ» բառերով”: Ա. Ջաֆարեան իր լուծումը կու տայ. “ինչ արած. հասցեատէրը «կը յաջողուէր պարզել», եթէ ծանօթագրողն իմանար, որ 1920ի ամբանը (Մայիսից) Հայաստանի «Մինիստրների նախագահ եւ Արտաքին գործերի մինիստր» էր ազգային հանաչուած գործիչ, բժիշկ Համօ Օհանջանեանը” (էջ 690):

Առաջարկը սրամիտ է եւ կրնայ հաւանական նկատուիլ, թէ եւ Ա. Ջաֆարեան որեւէ յաւելեալ փաստ չի տար, ոչ ալ մեզի կը բացատրէ, թէ ո՞ր աստիճանի ծանօթութիւն եղած է, ենթադրաբար, Չարենցի եւ Օհանջանեանի միջեւ — որուն մասին, մեր գիտցածով, ո՛չ մէկ աղբիւր կը յիշէ — որպէսզի Չարենցը հանրապետութեան թիւ մէկ մարդուն նամակ գրէր պարզապէս “Միրելի բժիշկ” վերատուրբեամբ, առանց որեւէ պաշտօնական ներածականի, ազատելու համար ձերբակալութենէ՝ դաշնակցական որոշ գործիչներու ձեռամբ: Սակայն, անպատշաճ է ամենագէտի նման ոճով ծաղրանքի ենթարկել այլ անձ մը, բանասիրական մանրուքի մը ճշդումի սիրոյն կամ որեւէ ուրիշ առիթով:

*

Վերջին տասնհինգամեակին, անգլիալեզու հայկական մատենագիտութեան ծաւալուն ենթարածին մը դարձած է Մեծ Եղեռնի յուշագրութիւններու եւ գեղարուեստական պատումներու արտադրութիւնը: Իսկ անոր մէջ, հաւանաբար առաջնային տեղ մը կը գրաւէ ամերիկահայ բանաստեղծ Փիթըր Պալաքեանի *Բախտին սեւ շունը* յուշագրութիւնը¹, որ երբ այս տողերը կը գրուին իր 13րդ տպագրութեան հասած է եւ շարժապատկերային բեմագիր դառնալու վրայ է:

¹ Peter Balakian, *Black Dog of Fate*, Basic Books, New York, 1997:

Ձեռն գիտեր, թէ Միացեալ Նահանգներէն դուրս ապրող ընթերցողը որքանո՞վ հաղորդուած է այս գիրքին մանրամասնութիւններուն: Ի վերջոյ, հեղինակը կը պատմէ 1950-1960ական թուականներու իր մանկութիւնն ու պատանեկութիւնը Նիւ Ճրքզիի բարեկեցիկ արուարձաններուն մէջ՝ իր մեծ մօր, մօր ու մօրաքոյրերուն անմիջական մասնակցութեամբ — ու հօր աւելի հեռակայ ներկայութեամբ, իսկ հօրաքոյրերուն՝ գրականագէտներ Աննա եւ Նոնա Պալաֆեանի անմիջական ազդեցութեամբ: Անուղղակիօրէն, ան մեզի կը պատմէ հայրական սկզբունքի կորուստը որպէս հետեւանք ցեղասպանութեան մը, որ ըստ երեւոյթի՛ն՝ թափու էր այդ ամերիկացած տան ու ընտանիքին մէջ, ուր Հայաստան անունով վայրը գուտ հին պատմութեան նիւթ էր, բայց ուր հակասական կերպով հայութեան գրեթէ այլամերժ սկզբունք մը կը տիրէր՝ ամերիկեանին հետ բաղդատմամբ:

Ամերիկացիի մը համար, շահեկան պատում մըն է, անկախաբար իր հայկական պարունակէն, որ աւելի ուշ երեսուն կ'ելլէ: Դուրս կու գայ, որ Պալաֆեան միայն 20 տարեկանին, մօտաւորապէս, հայկ. ցեղասպանութեան մասին կ'իմանայ, եւ ի մասնաւորի այն փաստին մասին, որ տարիներ առաջ մահացած իր մեծ մայրը ո՛չ միայն վերապրող եղած է, այլեւ դատ բացած է ամերիկեան կառավարութեան դէմ, քանի որ իր ամուսինը՝ ջարդին զոհ գացած, ամերիկեան քաղաքացի էր: Իսկ այդ փաստաթուղթը տասնամեակներով պահպանուած է ընտանեկան արխիւին մէջ:

Ու թեւ Ամերիկայի մէջ — եւ ո՛չ միայն հոս — շատ սովորական երեւոյթ մըն է, որ մարդիկ նոր լսեն “մոռցուած” ցեղասպանութեան մասին, սակայն դժուար է հաւատալ, որ Պալաֆեանի ընտանիքին մէջ, որ կը հաշուէր ցեղասպանութեան վերապրող մը, երկու գրականագէտներ ու ամերիկահայ մտաւորական որոշ ընտրանիքի անդամներ, ինչ պէս նաեւ մօտիկ ազգակցութիւն մը ուրիշ վերապրողի մը՝ Գրիգորիս Եպս. Պալաֆեանին, Մեծ Եղեռնի փաստը ամբողջովին ջնջուած ըլլայ ու ապագայ գրագէտը անկէ բոլորովին անտեղեակ մեծցած ըլլայ: Աւելի ուշ շրջանի միայն՝ Պալաֆեան սկսած է միտքուիլ հայկական նիւթին մէջ, իր քերթուածները ներշնչուած են Աղէտին թեմաներով, եւ այնուհետեւ ան դարձած է ցեղասպանութեան ի խնդիր աշխոյժ ձայն մը Միացեալ Նահանգներու ակադեմական ու գրական շրջանակներէն ներս:

Գիրքը հետաքրքրական ցուցանմոյշ մըն է ամերիկահայ երեւոյթին, իր բոլոր կողմերով, եւ առատ խորհրդածութեան նիւթ կը ստեղծէ, թեր-

Մատենանիշեր

Եւս՝ հեղինակին մտադրութենէն անկախաբար, այդ երեւոյթին ընկերա-հոգեբանական ծալֆերուն շուրջ:

*

Աւետիփ Իսահակեանի շուրջ հետաքրքրութիւնը կը շարունակէ վառ մնալ Հայաստանի մէջ, հակառակ անոր, որ տարիներու անցնով իր գաղափարական աշխարհին մէկ մասը կը թուի հինցած ըլլալ: Իր գործերը բազմիցս հրատարակուեցան, թարգմանուեցան ու ֆննարկուեցան: Յետխորհրդային շրջանին, Իսահակեանի կեանքին “սպիտակ բիծեր”ը սկսան բացայայտուիլ, յատկապէս ինչ կը վերաբերի 1910-1920ական թուականներու իր ֆաղափական դիրքորոշումներուն:

Վերջին տարիներու նշանակալից հրատարակութիւններէն մէկը եղաւ Իսահակեանի *Ուստա Կարօ* վէպը¹, որուն մասին քանաստեղծը յանախակի կ’անդրադառնայ իր նամականիին մէջ: Նշանակալից այն իմաստով, որ այս վէպը, ըստ անոր մտայղացումին, հայ ազատագրական շարժումի վիպական ցոլացումը պիտի տար: Առաջին տարբերակը գրուած ու աւարտած է 1910-1912ին, բայց մնացած է անտիպ: Իսահակեան անոր կրկին ձեռք գարկած է 1922-1925ին, ընդարձակ հատուածներ տպագրելով *Հայրենիք* ամսագրին մէջ՝ «Ուստա Կարօ եւ Օրթէ Յարութ» վերնագրով, բայց հրատարած է ամբողջութիւնը հրատարակելէ, ըստ երեւոյթին Հայաստան վերադարձի դռները չփակելու համար: Ամէն պարագայի, օր մը թերեւս կարելի ըլլայ բաղդատական մը ընել, երբ առաջին տարբերակը հրատարակուի, եւ հասկնալ, թէ ի՞նչ էր Իսահակեանի բուն ծրագիրը, քանի որ հրատարակուած բնագիրը, որուն վրայ ան աշխատած է Հայաստան ներգաղթելէ ետք գրեթէ մինչեւ իր կեանքի վերջը, քիչ կապ ունի իր խոստումին հետ, եւ կը մնայ կենցաղային վէպի նմանող բան մը (թերեւս աւելի ճիշդ ըլլայ ըսել “պատմուածքաշար”)։ Կը ներկայացնէ Ուստա Կարոյի կենցաղային արկածները, որոնք մեծ հետաքրքրութիւն չեն արթնցնէր այսօրուան ընթերցողին մօտ, եթէ բացառեմք նահապետական որոշ բարբերու վերակազմութիւնը եւ Գիւմրիի համով-հոտով բարբառի օգտագործումը:

¹ Աւետիփ Իսահակեան, *Ուստա Կարօ*, «Ապոլոն» հրատ., Երեւան, 2000, 295 էջ:

Միւս կողմէ, բանաստեղծին որդին՝ Վիգէն Իսահակեանը, հրատարակած է իր ծաւալուն յուշագրութիւնը՝ *Հայրս*¹, սքսեալուոր հատոր մը որ կ'ընդգրկէ 1910-1937 թուականներու ժամանակաշրջանը: Վենետիկի Մուրաա-Ռափայէլեան վարժարանը աւարտելէ ետք, Վ. Իսահակեան շարժապատկերի ուսում կատարած է Փարիզ, ուր աշխատած է որպէս Ռեմէ Գլէրի օգնական: 1930ական թուականներուն սկիզբը ներգաղթած է Հայաստան, կանխելով իր հայրն ու մայրը, ու երկար տարիներ աշխատած է «Հայֆիլմ»ի մէջ որպէս մոնթաժիստ: Այս յուշագրութիւնը մասնագէտին համար հետաքրքրական վկայութիւններու աղբիւր մըն է հայ եւ օտար նշանաւոր բազմաթիւ դէմքերու մասին (Երուանդ Քոչար, Եղիշէ Զարեան...): Գիրքը Վ. Իսահակեանի յայտնութիւնը կը բերէ որպէս գրող եւ պէտք է ավտոնալ, որ ան երբեք գրականութեան նուիրուած չըլլայ: Վահրամ Փափագեանի նման, պատմելու իր անսթեբեթ ու անկաղապար ոնը, անցած-գացած արեւելահայերէնի մը բուրմունքը (գերծ՝ խորհրդահայ շրջանի ազդեցութիւններէն), գրաւիչ կը դարձնեն հատորը նոյնիսկ գրականագիտական ախորժակներ չունեցող պարզ ընթերցողին համար:

*

1990ական թուականներուն, Համազգայինի Միացեալ Նահանգներու եւ Գանատայի մասնահիւղերը ծրագիրը յղացան՝ Հայրենի Մասուորականութեան Ֆոնտ մը ստեղծելու: Անհրաժեշտ գումարը գոյացաւ, մրցում կատարուեցաւ եւ հրատարակութեան արժանի նկատուեցան ինը հատորներ (որոնցմէ մէկը այնուհետեւ ետ քաշուեցաւ հեղինակին կողմէ), որոնք աստիճանաբար լոյս տեսան Երեւանի եւ Պէյրութի մէջ: Կ'արժէ անոնց ցանկը տալ. *Վասիլ Մեծ*, *Կայսր Բիւզանդիայի կամ Կեռնաների թագաւորը* (Զօրայր Խալափեան, վէպ), *Շրջանագիծ* (Վահան Թամարեան, պատմուածքներ), *Շարակնոց* (Արմէն Մարտիրոսեան, բանաստեղծութիւն), *Հայ ճարտարապետութիւն* (Արմէն Զարեան, ուսումնասիրութիւն), *Արքայազրամ* (Վահան Տէր-Վազարեան, վիպակ), *Եղերապատում* (Ալբերտ Շարուրեան, ուսումնասիրութիւն-հրապարակագրութիւն), *Հայոց լեզուի տեսութեան եւ պատմութեան հիմնահարցերը* (Գեորգ Ջահուկեան, ուսումնասիրութիւն), *Հայ առասպելաբանութիւն* (Սարգիս Յարութիւնեան, ուսումնասիրութիւն):

¹ Վիգէն Իսահակեան, *Հայրս*, «Գիտութիւն» հրատ., Երեւան, 2000, 584 էջ:

Մատենանիշեր

Այս շարքէն քանի մը հատորներ, որոնց կարգին՝ անոնք որոնց մասին ստորեւ պիտի խօսինք, լոյս տեսած են Պէյրութի մէջ եւ, զարմանալիօրէն, հայաստանեան ուղղագրութեամբ: Զարմանալիօրէն կ'ըսենք, քանի որ մինչեւ հիմա Սփիւռքը (եւ ի մասնաւորի Համագգայինը) չէր յօժարած հայրենի հրատարակութիւններ կատարել Հայաստանի "բարեփոխում" ուղղագրութեամբ, եւ այս լռելեայն կանոնին դրժումը, ինչ ալ ըլլան անոր առթիւ տրուելիք պատճառաբանութիւնները, ուղղակի խախտում մըն է տասնամեակներու աւանդութեան մը եւ երկար ժամանակ շեփորուած սկզբունքներու:

Շարքին վերջին երկու հատորները պատկանելի ուսումնասիրութիւններ են, որոնք իրագործուած են հայրենի հայագիտութեան կարկանդակներու կողմէ: Գէորգ Զահուկեանի անունը յայտնի է որպէս Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Հր. Անտոնեանի անուան Լեզուի Հիմնարկի երկարամեայ տնօրէն: Իր գրիչին կը պատկանին բազում կարեւոր մեծագրութիւններ եւ յօդուածներ: Այս գիրքը¹ ի մի կը բերէ հայերէն լեզուի մասին 25 մասնագիտական յօդուածներ, որոնք ցարդ կը մնային պարբերականներու մէջ ցրուած կամ անսխալ: Տպագիրներէն ոմանք միայն օտարալեզու թարգմանութեամբ ծանօթ էին: Որոշ գրութիւններ խմբագրումի ենթարկուած են այս հրատարակութեան համար:

Գիրքը դասաւորուած է երեք բաժիններով. ժամանակակից հայոց լեզու, հայոց լեզուի պատմութիւն եւ հայ լեզուաբանութեան պատմութիւն: Առաջինը, որ, բնական է, գլխաւորաբար նկատի ունի արեւելահայերէնը, կարելի է որոշ չափով նեղ մասնագիտական սեպել, թէեւ վերջին երկու գլուխները՝ հայերէնի եզրաբանութեան ("տերմինաբանութեան") եւ կէտադրութեան պատմական հիմքերուն մասին, պէտք է հետաքրքրեն լեզուի մշակման հետ առնչութիւն ունեցող ամէն անձ:

Երկրորդ բաժինը, թէեւ մասնագիտական որոշ խորացում կը պահանջէ նաեւ, բայց թերեւս աւելի մատչելի է ընդհանուր ընթերցողին: Ի մասնաւորի շահեկան են հայկական դիցարանի ուրարտական շերտի, ինչպէս եւ հայերէն անձնանուններու նուիրուած գլուխները: Իսկ երրորդ բաժինը, ինչպէս իր վերնագիրը կը յուշէ, աւելի պատմական բովանդակութիւն ունի (բացառելով քերականական աշխատանքի մը բնագրին հրատարակութիւնը) եւ այդ իսկ պատճառով սովորական

¹ Գէորգ Զահուկեան, *Հայոց լեզուի տեսութեան եւ պատմութեան Հիմնահարցերը*, «Համագգային», Պէյրութ, 2000, 406 էջ:

ընթերցողին համար ամենէն թափանցելին է: Հոս, գրականութեան տեսակետէն, յատկապէս շահեկան է արեւելահայ իրականութեան մէջ ժԹ. դարու գրապայքարի պատմական վերլուծումը, որ յարակարծօրէն՝ մօտ կէս դար առաջ գրուած ու ցարդ բոլորովին անտիպ մնացած միակ գրութիւնն է:

Սարգիս Յարութիւնեանի հատորը¹, իր կարգին, առասպելաբանութեան կամ դիցաբանութեան քննադատին մէջ կոչուած է առանձնա-յատուկ տեղ մը գրաւելու: Այս նիւթին շուրջ նման ծաւալով եւ խո-րութեամբ աշխատութիւն գոյութիւն չէ ունեցած հայկական մատենա-գիտութեան մէջ: Բացառելով Հ. Ղեւոնդ Ալիշանի *Հին Հասարք Հայոց* բանահաւաքչական աշխատասիրութիւնը, նման փորձեր կատա-րուած են միշտ օտար լեզուներով (Գեղեցեր, Անանիկեան, եւն.): Միայն Ճէյմս Ռասըլի անգլերէն մենագրութիւնը՝ *Zoroastrianism in Armenia* (1987) կրնայ մրցիլ այս գործին հետ, թէեւ ամբողջովին տարբեր մեկ-նակէտով. Ռասըլ հակուած է հայկական ամէն երեսուրթի մէջ իրա-նական ծագում մը կամ զուգակցութիւն մը տեսնելու, ինչ որ երբեմն ծայրայեղութիւններու տեղի կու տայ:

Ս. Յարութիւնեան՝ Հայաստանի Գիտ. Ակադեմիայի Հնագիտութեան եւ Ազգագրութեան Հիմնարկի փոխ-տնօրէն, Արուսեակ Սահակեանի հետ միասին «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպի տասնեակ տարբե-րակներու հաւաքողն ու հրատարակիչը եղած է՝ երեք ստուար հատոր-ներով: Տարբեր յօդուածներու մէջ ի գործ դրուած առասպելաբանա-կան երեսուրթներու հանդէպ իր վերլուծական հմտութիւնը հոս դար-ձած է համապարփակ գործի մը հիմքը, որ իր կուռ շարադրանքով ու նորութեամբ պիտի արժէր թարգմանել արեւմտեան լեզուի մը:

Յայտնի երեսուրթ է, որ հայկական առասպելաբանութիւնը, ի տարբե-րութիւն յունականին, կը տառապի սկզբնաղբիւրներու պակասէն, եւ թէ շատ մը բաներ պէտք է վերականգնուին բանասիրական կոահում-ներու եւ կամ ազգագրական վկայութիւններու նամբով: Հեղինակը առասպելները կը բաժնէ տասը տեսակի, ամէն մէկուն տրամադրելով ընդարձակ գլուխ մը. աշխարհի տեսիլ եւ կառուցուածքի, աստեղային, օդերեսուրթի, բնատեսիլ, բուսաշխարհի, կենդանական աշխարհի, երկ-ւորեակի, մեռնող-յառնողի, մահուան եւ հանդերձեալ կեանքի, եւ վախճանաբանական (գոր ինք կը կոչէ “կատարածաբանական”): Ամէն

¹ Սարգիս Յարութիւնեան, *Հայ առասպելաբանութիւն*, «Համագրային», Պէյրութ, 2000, 527 էջ:

Մատենանիշեր

Վերականգնում կամ վերակազմութիւն ենթակայական բաժին մը ունի, ի հարկէ: Ու թէեւ Յարութիւնեանի աշխատութիւնը կրնայ ամբողջովին անվիճելի չըլլալ (նիշդ այս պատճառով), բայց ներկայացուած հում նիւթի նոյութիւնը, վերլուծումի տրամաբանութիւնը եւ գիտական հէնքը բաւարար են զայն դասելու համար Մանուկ Արեղեանի աշխատասիրութիւններու կողքին:

Վարդան ՄԱՏԹԷՈՍԵԱՆ